

այնպէս տկարացած էի, որ մէկէն ընկող-
մաննեցաւ:

Երկրորդ օրը գլխաւորն մնզի այցելու-
թեան եկաւ. թոյլ տուաւ մեր բանակը զե-
տեղել իր գիւղին քով. ետքը ժանոյց որ
ըստ վհիւնտի բնակչաց հետ ըրած գալնա-
դրութիւնն, պէտք էինք հասուցանել զմբ-
հնիկօ (հարկէ). Այս երկու ցեղերն բաւական
ժամանակ պատշերազմած էին, առանց մէկն
համ մէկալն որոշիչ յաղթութիւն մը կա-
տարելու. և շարենապով տիրապետել հաշ-
տուելով լմնցուցեր էին: Մասուհուակի գրլ-
խաւորն պարտաւորեցաւ իւր հին թշնա-

մեաց տալ որոշեալ թիւ մը գերեաց, փո-
խադ արձ ընդունելով զիմանութիւն ար-
տաքայ սովորութեան հարկ գնիկու ամեն
կարաւանաց որ իր երկրէն անցնին, ծովե-
զերաց որ և իցէ կողմէն որ գան, բաց 'ի
վհիւնտէ:

Այս գէպքս կը ցուցնէ Զանդիպարի Սուլ-
դանին իշխանութեան որչափ տկար ըլլան-
ցամաքային հպատակաց վրայ, և թէ որչափ
գծուարէ, հանգերձ ամենայն դիտաւորու-
թեամբ, ցամաքային գաւառուներուն մէջար-
գեռու մարդկանց գերութիւնը.

ՆՈՐՏԵՆՍՔԵՈՒՏ ՇՈՒԵՏԱՑԻՈՑՆ ԲԵԿԵՌԱՅԻՆ ՄԵՌ ՃԱՆԱԳԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆՆ

Աշխարհագրական վերջին գործոց
մէջ զիմանտորն և մեծապսնծն անտա-
րակցոյն է շուետացի նորտանաքեօտի ու-
ղեղորութեան ունեցած յաղողութիւնը.
մանաւանդ թէ կրնայ ըսուիլ որ այս մեծ
գիպուածն բոլոր բևեռային յառաջա-
գոյն եղած գիւտից պատմութեան մէջ
հազիւ թէ իր հաւասարը կը զտնէ :
Միայն նորմանտացւոց նաւարկու-
թիւնքն 'ի կղզին իսլանտա և յամերի-
կեան երկիրս՝ այս վերջնոյն կրնային
մօտենալ, թէ որ անոնց տեղեկութիւն-
քը հիւսիսային մատենագարանաց մէջ
գարերով թաղեալ մնացած ջըլլային,
որով քաղաքականութեան համար ի-
րենց բոլոր օգտակար արդիւնքը կոր-
սուեցան. այլ առաջիկայ ձեռնարկու-
թեան արգասիկն, ինչպէս որ կարծելու-
է, պիտի չկորսուին :

Անուարակցոյն բախտն օգնեց այս
շուետացի ուղեղորութեան: Սովորա-
կանէն աւելի տաք եղաւ 1878-ին ա-
մառն այն ծովեղերաց համար. սառերը
գէպ 'ի բևեռ աւելի ետ քաջուեցան
կամ անագան ուրեմն երկեցան, հողմե-
րը շատ անգամ միջօրէական կողմերէն
շնչեցին, ծովու երկայն միջոցներ եր-
կար ժամանակ նաւարկելի մնացին.
բայց այս ամեն բանով ալ կէտ մը չի
նուազիր նաւարկուաց արդիւնքն: ի-

րենք արգէն բախտին հետ այս գալին-
քով չէին շարժած, և ինչ որ ալ ըլլար՝
ծովու և օդոյ ամենէն աւելի դժնդա-
կագոյն յեղափոխութեանց մէջէն ալ
պիտի յառաջէին: Ռդիշ քանի անգամ-
ներ ճամբան բացուած գտնուեցաւ,
ուրիշ քանի տարիներ թերևս ասկէ ա-
ւելի բարեյածող անցան, և սակայն
ոչ ներկայացած էր երբեք, գէթ
մեր ժամանակներն, անցրը 'ի զուխ
հաննելու. Սակայն 'կ'ուղելմ վրիփանք:
Քիչ տարի առաջ աւստրօ-հունգարա-
կան ուղեղորութեամբը ներկայացած
էին Ռէէյրէիսդ և Բայես, բայց այն-
պիսի արգասեզօք՝ որ մանաւանդ կ'ար-
գելուր՝ քան թէ խրախոյ կու տար ու-
րիշ որ և է փորձոյ :

Բանն այն է՝ որ այսպիսի բախտից
համնելու համար՝ բարեբաստիկ վայր-
կենին պէտք է գտնուիլ տեղոյն վրայ.
և ճշմարտի տեղալոյն վրայ գտնուեցան
շուետացի ուղեղորութեան երկու նա-
ւերն :

Այս ատեն՝ գրելու ժամանակնիս՝ ի-
րաւամբք կրնանք կարծելու միայն Անց-
քին կարելիութեանը, այլ մինչև այն
զարհուրելի ծովէն անցնելով՝ վաճա-
ռականութեան կարելիութեանը: Տարի
մը կայ ոչ ոք ստուգիւ կրնար պաշտպա-
նել զայն. այն ատեն բարա ծովէն ան-

դին, Ենիսէյի նեղուցէն անդին՝ ամենայն ինչ անստոյդ էր, ամենայն ինչ գաղտնածածածուկ, սպառնալիք, հակայարար սպառնալիք, և մատենադիր մը միայն երեակայութեան հարուածով կրնար խիզախսել այն արդենները խորտակելու. կինար անցնիլ ընդ ծովով Ափերից այն զիւրութեամբ սրով որ Հիւսիսային թեւեաը գաեր էր, — իր զրովը, — բայց մատենադիրն ալ աշխարհագիր չէր ըլլար, այլ վիպասան մը:

Առ. այժմ մեծ գործը կատարուեցաւ : ի օգոստոսի 1878 վէկա և լեռն անաւերն խարիսխ ձգեցին 'ի բորդոյ Տիքսոն, մինչև այն ատեն Եւրոպացիներէն հասած յետին կէտը, կամ մանաւանդ քանի մը տարի առաջ նոյն Նորտենաքեօլոտէն :

Բորդոյ Տիքսոնէն անդին, ոչ ոք գիտէր ստուգիւ բաներն ինչպէս էին : Առաջ երթալն՝ անծանօթին շեմին վրայ, մահու չափ ձայն տալով անոր 'ի պատերազմ. և իրենց աներկիւղութեանն առջև անծանօթ ճամբան ճամփան գամովին թափառիլ մը :

Այսպէս 'ի 10 օգոստոսի Վէկան՝ իր փոքր արբանեակն ուղեկից ունենալով՝ զէկիա, ներկայացան անյողողողդք այն անծանօթին շեմին վրայ, մահու չափ ձայն տալով անոր 'ի պատերազմ. և իրենց աներկիւղութեանն առջև անծանօթ ճամբան գամառիկեց, ջորերը բացին իրենց ծոցն, և հարիւրաւոր քիլոմէտր գրեթէ առանց արդեքի նաւերն յառաջեցին՝ հեռու մինչև 'ի կղզին՝ մինչև 'ի ջրանցքն և ծոցն Դայմերի :

Այլ առաջարկութեան ամենէն աւելի ահաւոր մասն այն ատեն կը սկըսէր : Այն կէտին համելէն ետքը՝ նաւին գըլւիսը պէսք էր գարձունել 'ի հիւսիսակողմն, յարելեան հիւսիս, պէտք էր ընթանալ զէպ 'ի բենեռ, դէպ յայն կողմն ուր անտարակսյուս իրենց ճամբան գամկելու ստուեր պիտի գտնուէին, թերեսս շրջապատել զիրենք, և իրենց նաւերուն հետ անողորմաբար զիրենք բանտարդել ընել, սառուցեալ անապատի մը մէջ, բևեռային բնութեան տիրադիր միայնութեան մէջ, սպառնալու ա-

նոնց աւերումն և մահ՝ սառուցեալ կեզեին հակառակ ճնշումներով՝ նաւուն տիկար կողիցը դէմ, բևեռային ձմերան բուքին, դառնութեան և խաւարին մէջ: Վերջապէս պէտք էր պատել Զեյլուաքին, Գլուխը, հրուանդան շատ աւելի անուանի քան թէ ծանօթ, Ասիոյ և Եւրոպից վերջին ծայր՝ որ առաւելապէս զէպ 'ի բևեռ կը յառաջէ, և զոր անցեալ դարու մէջ Զէյլուաքին ուռւն տեսած էր՝ ցամաքի կողմանէ ըրած գիտողութեան մը մէջ:

Սակայն բանը այնպէս սոսկալի չեղաւ, Դայմերէն մեկնելէն ետքը՝ շաբաթ մը շէր անցած՝ և բոլոր այս երկիւղալից յոյները տուտ ելան և ցնդեցան : «Աւելի ապշած քան թէ հիւսած կը զրեմ քեզի», կը ըսէ Յակով Պոլչի իտալացին իր մէկ նամակին մէջ՝ իտալացի Աշխարհագրաց Նեստորին՝ Քրիստուավոր Նեկրիի, «այն զիւրութեան վրայ՝ որով Զէյլուաքին Գլուխին անցանք, և արագութեան որով անոր արևելեան կողմը նաւարկեցինը» : ի 19 օգոստոսի 1878 առաւօտը Գլուխոյն առջիը նաւերը կը հասնէին : Նաւարկուաց ցնծութիւնը կրնայ աւելի երեակայութիւն քան նկարագրութիւն : Այն անապատներուն լուանիստ միայնութիւնքը խանդակած ճայներով հնչեցին . եղան հանդէսներ, ինչոյցը և կենդաննութեան բաժակներ . ամենայն ինչ բնականապէս ընտանեաց մէջ, վասն զի ուրիշ մարդկեղէն բնակիչ չունի . այլ առանց Շամբաներ զինիով կենդաննութեան բաժակներ, — թէպէտ և շէր պակսեր նաւուն մէջ՝, վասն զի նորաւենաքելու և կ'ատէ զայն, ըսելով որ թշուասութիւնը կը բերէ այն, և թէ այն ամեն առթից մէջ որ Շամբաներ զինին խմուեցաւ, իրմէ հրամայեալ ու զերութեց չարիք մը հանդիպեցաւ» :

Ուր ուրեմն, Շամբաներ զինիով կամ առանց անոր, նաւերն՝ անցնելով այն անհնարին արդեքը, ճամբանին շարունակեցին՝ յառաջ խաղալով միշտ յարելիս : Այլ սակայն եղանակը կը յառաջէր, ծովին արագ արագ երթալով աւելի սառերով կը լիցուէր, և աւելի

գժուարին կ'ըլլար նաւարիութիւնը : Ամցուցին, ինչպէս որ կը յուսացուէր և ինչպէս որ իրենք ալ կը յուսային, լմնցուցին, նէվային վրայ բռնուած մնալով (լէնան, ինչպէս որ 'ի սկզբանէ սահմանուած էր, այն գետին բերան՝ ներուն մէջ մտեր էր, որուն անունը կը կրէր և խարութաք ապաւիներ էր) սառնապատ ծովուն մէջ : Այլ քիչ մնացեր էր որ համնէին, նոյն այն ամսարան ընթացքին մէջ, Ասից Արեւելեան Գլուխը պարսիլ, Պէհրին կայլ նեղուցին անցնիլ և ձմերէն առաջ ձարսոնի նաւահան գիսաներուն հասնիլ թերեւս չափազանց բախտ եղած կ'ըլլար, Այսպէս ընդ հակառակն կեցան իրենք Սերտոդէ Քամենի Գլխէն քիչ հեռու, Արեւելեան Գլխէն դէպ 'ի Հիւսիս արևմտեան՝ հարիւր քիշմեղբէն քիչ մ'աւելի :

Այլ սակայն ձմեռն՝ երկայն, խիստ, գժնդակ, ինչպէս որ չի կրնար ըլլալ այն տեղերն՝ անցաւ առանց ձանր վնասուց, և երբոր աղէկ եղանակը գտրձաւ, սառերը հալելով, կտրին և բարերախտ ճանապարհորդք՝ պտոյտը կատարեցին, յթ սեպտեմբերի այս 1879 տարւոյս մէջ, օգոստամիամնաւահանդիսան հասնելով :

Այսպէս երկու տարուան մէջ ետեւէ եղան իրենք և լուծեցին՝ ամբողջապէս և ուղղակի՝ Հիւսիսային-Արեւելեան Անցից առաջարկութիւնը, մինչդեռ ազգովին երկար ատեն Անգղիացիք և Ամերիկացիք աշխատեցան, և շինայեցին թանկագին կերանքեր, և հազիւ հազ հաւատալիք գումարներ՝ կատարելնէն առաջ՝ և միայն անուղղակի կերպով՝ իրենց Հիւսիսային-Արեւելեան Անցքը :

ՀԵՏԱԶՈՑՈՒԹԻՒՆԻ 1878 ԱՄԻՒՆ

Հոլմանտացւոց հիւսիսային փոքրիկ արշաւանքն՝ որ Վիլլիամ Պարենդի նաւով ուղղեալ էր դէպ 'ի Սրիցապերկի և Նոր Զեմլայի ծովները, շատ նոր տեղեկութիւն տուաւ սառոյցներուն, ծովուն և այն երկրին մէտէորական հանգամանաց վրայ իսկ Դիսոն նաւապետոք՝ իր Փլորեննտիրա նաւով՝ կրէնլանտիրոյ կողմերը՝ այնպիսի տեղեկութիւններ ըստացաւ, որոնք լիովին արդիւնաւորեցին այն արշաւանքը: Նաև Նոր Զեմլայի հիւսիսային արեւելեան կողմը եղած նոր կղզուցն զիւտն՝ զոր 'ի լցոս ընծայեց ժոհաննարը նաւապետն, ամենակարենոր դէպք մ'է անցեալ տարւոյն հիւսիսային արշաւանց մէջ, ինչպէս նաև Տանիմարդայի փոքրիկ նաւարկութիւնն՝ ի ներքին կողմանս կրէնլանտիր: Նոյնպէս ամենակարենոր յաւելուածք են հիւսիսային մատենագրութեան համար՝ Նարեսի վէպն և Մարգարիսանի զուարճալի պատմութիւնն: Սանա-Պերկ տեղակալն ալ Ռուսաց Լաբոնիայի մէջ և անոր ծովեղերքը շատ ճիշդ ուսումնական խուզարկութիւններ ըրաւ:

Աշխարհագրական ընկերութեանց

թիւն՝ մասնաւորապէս 'ի Գաղղիա շատ բազմացաւ, և յԱփրիկէ անընդհատ անդդիացի, գաղղիացի, գերմանացի, պեղիացի, իտալացի, փորթուգալցի և եղիպտացի բազմութեամբ կ'երթան թէ իրեւ խուզարկուք, թէ իրրե ճանապարհորդք և թէ իրրե քարոզիչք: Ուստի Քայլթիս ժութը ընկին արշաւանքէն շատ բան կը յուսացուի, որ զեռ Անգղիայէն նոր ճամբար ելած է դէպ 'ի այն երկիրն՝ որ ընդ մէջէ նիհասսա և դանկանիքա լճերուն և Տար Մալաամի: Պ. Ռըհալիքս Դիրիբոլի հասած է, և Սահայէն անցնելով պիտի երթայ 'ի կեզրնական արևմտեան Ափրիկէ, Սդանէլէյին թողրուցած պակասաւեղեկութիւնն ները լրացընելու համար: Այս խուզարկու ճանապարհորդին դարձն և իր զարմանալի վիպաց հրատարակումն՝ ուշադրութեան արժանաւոր դէպք մ'է: Պ. Շիփրիթ Լոանտայէն սկսաւ իր հետազօտութիւնն Ափրիկէի հասարակածին տակ եղած մասին վրայ, և բորդուգալցաց արշաւանն՝ որ Անկոլայէն ճամբար ելած է դէպ 'ի ներքին կողմերը, անակնկալ կերպով յաջող ճանապարհոր-

գութիւն ունեցեր է. նմանապէս Պետքոյ համբազային ըսուած արշաւանկն ալ թէպէտ և սկզբան այլ և այլ սխալնունք ըրաւ, բայց հիմայ կ'երևայ թէ ուղիղ ճամբայ գտեր են դէպ 'ի դանկանիքա, ուր որ հաւանաբար այս օրերուս մէջ քաջամիրտն Հայր Տըպէզ Գաղղիայէն հասած է, Պ. Սոլյեէ ի Սէկոն հասաւ Դիմպուկդուի ճամբավ:

Պ. Գոմըըրիլ իր և թշուառ կլուսին ճանապարհորդութիւնը գրեց, զոր ըրած է Նիխասա լճին հիւսիսային ծայրը եղած նոր երկրի մը վրայ, մինչգեռ Շուայնֆուրթիւնամականին՝ որ հրատարակուած են Ար Էնեւում պարբերական լրագրին մէջ. Արարից անապատին նը կատմամբ մեր ունեցած ծանօթութիւնց վրայ կարեւոր յաւելուածք են. նոյնպէս յիշատակի արժանի են Եկեղեցական քարոզաց և Լոնտրայի աւագելական Ընկերութեան հետազօտութիւնքն, զոր անցեալ տարւոյն մէջ լրացուցին. իսկ եղիպտական գործանութիւնք՝ որնց գլուխ կեցած է կորտոն հազարապետըն, ձեռնտու կ'ըլլան մեծապէս աշխարհագրական տախտակներ լրացընելու համար. միով բանիւ անցեալ տարւոյն մէջ շատ տեղեկութիւններ աւելցեր են նկատմամբ Ափրիկէի և իր ժողովրդեան:

Ինչպէս յԱփրիկէ՝ Ասիոյ մէջն ալ մեծ աշխուժութիւն և գործօնէութիւն տեսնուեցաւ. և Ռուսաց շատ ճանապարհորդք հետազօտեցին զայն: Բրիվլանկի հազարապետին ճանապարհորդութիւնը՝ զոր տարւոյն սկիզբն ըրած է Քուլիսայն մինչև ցլոպնուր, ամենաօգտակար ճանապարհորդութիւններէն մէկն է այսօրուան օրս, վասն զի շատ ճիշդ տեղեկութիւն տուած է մեզի կարեւոր երկրի մը վրայ, որ առաջ բոլորովին անծանօթ էր. Հազարապետին վէպքն այս օրերուս մէջ յԱնգղիա հրատարակուեցան Պ. Սամփսոնի, Լովի և ընկերութեան ձեռօք, Պ. Բոդանին շատ աշխատեցաւ կոպի անապատին և Ալդայի լերանց մէջ. Մուաքելով, Լէնասպով, Աքասի և այլոց բամիր լերանց մէջ ը-

րած ճամբորդութեանց տեղեկութիւնքն նոր հրատարակած ըլլալով, շատ օգտակար եղան աշխարհագրական տախտակաց մէջ եղած սխալները սրբազրելու համար: և Քարարաֆէկին զրկուած մասնաւոր ընկերութեան տուած տեղեկութեանց մէջ, զոր հրատարակեց ուսւ պարբերական լրագրին (Russische Revue), շատ ծանօթութիւնք կը գըտնուին այն կէս անկախ և գրեթէ անծանօթ կեդրոնական Ասիոյ տէրութեան և իր ժողովրդեան վրայ. նաև ամենակարևոր է հետազօտութիւնն՝ զոր Մայէֆ գործադրեց Հիսար գաւառին մէջ. Պուրդոն նաւապետին 'ի Մարաստան ըրածն ալ ծանօթ է. այս միջոցին նաև հոտալացի խուզարկու մը՝ ամենայն յաջողութեամբ հարաւային Արարիա անցաւ, Պահէր, ձիլ, Մորրիսոն և Մ'ինդիի 'ի Զին քարոզովներ՝ շատ աղէկ ծանօթութիւններ տուին Զինաստանի և այն տեղույն ժողովրդեան վըրայ, մինչդեռ հողանտական արշաւանք մը Սումադրսցի վրայ շատ տեղեկութիւններ ծանօթութիւններ գործադրութիւններ՝ շատ աղէկ ծանօթութիւններ տուին Զինաստանի հիշատական կողմն ըրած է, և Մուլլահի ինդոս գետին երկայնութեամբ ըրած ճամբորդութեան պատմութիւնը, մեր այն գետոյն նկատմամբ ունեցած ծանօթութիւնները կը լրացնէ:

Աւատրակիոյ մէջ եղած նշանաւոր արշաւանքն են նախ Արեճիստանին, զոր թէպէջի հիշատական կողմն ըրած է, և երկրորդ Ֆորրէսդին, որ յարեւմտեան կողմն արշաեց. ասոնցմէ զատ ուրիշ արշաւանք մ'ալ եղաւ Գուէնալանտէն թէպէջ յարեւմտոս, բայց մեծ յաջողութիւնն չունեցաւ. Տէ Ալգերդիս իր երկու նամակով, որ գետանոր կարգացուեցաւ 'ի Լանտրա, ծանուց իր երկայն ուսումնական հետազօտութեանց գլխաւորարդիւնքը՝ զոր ըրած է նոր կուինիոյ մէջ. Պ. Կուլտուրի սոկւց հանք գտնելով Աւստրալիոյ մէջ, շատ աւելի ամեցուց մեր տեղեկութիւնները ներքին և հարաւային մասնաց վրայ, Անցեալ տարւոյն մէջ բարիզու աշխարհագրական ընկերութեան

առջև, գաղղիացի Ռաֆրեյ խուզար-կուն իր ճամբորդութեանց պստմութիւնն ընթերցաւ, զոր նոյն կղզւոյն հիւսիսային կողմն ըրած է, և մասնաւրապէս իր նպատակն եղած է զժողվարդը քննել: Պ. Օ. Ֆիւ Գեոլինութանդարանի վարժապետն՝ ճամբայ ելաւ Ամիոյ և Աւստրալիոյ հարաւային արևելան կողմը մտնրախոյզ ճամբորդութիւնն ընելու վախճանաւ. այսպիսի քաջ խուզարկութենէ մը շատ գիւտեր կրնանք յուսալ:

Հիւսիսային Ամերիկայի մէջ եղած Գանաւայի և Միացեալ նահանգաց խուզարկու ընկերութիւնքն շարունակ աշխատած են. Պ. Օմեր հետազօտեց, դվասաւորաբար իրեն բնագէտ, քանի մը արևմտեան Հնդկաստանի կղզիներ. Քրեվյո ամենակարնոր քննութիւններ ըրած է անդպիսական կոյանացի ներքին մասանց վրայ, որ գրեթէ անծանօթ էին, մինչդեռ երկու ամերիկեան արշաւանք առ Ամազոնս և ՚ի Մատերագացեր են. և այս վերջին արշաւանց նպատակն է իմանալ թէ Մատերակրնայ արդեօք ծովային վաճառական ճամբայ դառնուլ: Մորենոյի հարաւային բարգակոնիստանցի վրայ ըրած հետազոտութեան պատմութիւնը մեծապէս օգտակար եղաւ այն երկրին աշխար-

հագրական տախտակաց՝ մէջ պարապ թողուցած տեղերը ընցընելու համար: Պրազիկի վարչութիւնն մեծ յառաջադիմութիւն ըրաւ, իր գլխաւոր քաղաքաց երկայնութեան աստիճանները դանելովի: Խակ անցեալ տարւոյն աշխարհագրական դիպաց մէջ ամենէն երսնելին է այն ընկերութիւնն՝ որ անցք մը պիտի բանան ընդ մէջ նկարակուայ:

Վերջապէս թէպէտ և անցեալ տարւոյն մէջ ամենամեծ գործեր չկատարուեցան, սակայն մեծ և յարատել յառաջդիմութիւն եղաւ առ ՚ի ստացումն ճիշդ և կատարեալ ծանօթութեանց երկրիս մակերեսութիւնն նկատմամբ: Ճանապարհորդութեանց դրականութիւնը, ըստ սովորութեան, անցեալ տարւոյն մէջ ամենաշատ եղաւ: Ընդհանուր աշխարհագրութեան նկատմամբ նշանաւոր են Ռըբլիւին Ընդհանուր աշխարհագրութեան երրորդ և չորրորդ հատորներն, և Սդանֆորդի Համառոտ աշխարհագրութեան երկու առաջին հատորներն: Անթիւ են Տաճկաստանի և Աֆզանստանի աշխարհացոյց տախտականներն, որ անցեալ տարւոյն մէջ երեսան: Կոթայի Բեղերսմանի մահն ամենամեծ կորուստ է հետազօտութեան և ուսումնական աշխարհագրութեան նկատմամբ:

ՄԱՆԴԱՅԻՆ

Զօրավարն պարոն խովինոս Յովիշաննէս կարուոս Մանդայֆէլ ծնաւ. ՚ի 24 փետրուար 1809 Տրեզուայի մէջ: Արդի Յովիշաննէս կարուոս պարոնի, մարդու մը՝ որու յանձնուած էր մեծամեծ գործեր նախ ՚ի Սպառոնիա և ապա ՚ի Բրուսիա, ինքն՝ իրեն Ոթոն թէոգորոս և կարուոս թէոգորոս երկու հօրեղորորդեաց՝ ՚ի մանկութեան որբ մնացելոց հետ մէկտեղ դաստիարակուեցաւ, որոնցմէ առաջինը բրուսական խորհը.

Պարանին նախագահ եղաւ, իր ընդդիմագրծական (réactionnaire) քաղաքադիտութեամբն անուն հանելով, և միւսն ևս ունեցաւ պաշտօնական կարեւոր յանձնաբարութիւն մը:

Խովինոս պարոնն ստորին տեղակալի աստիճանաւ բրուսական Պահապան զինուորաց վիշապագնդին մէջ մտաւ (1828), և փութով նշանաւոր եղաւ իր այն մեծ սիրովն որով զինուորական դիտութեանց ուսման միտ կը գնէր, ո-